

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





Ա. Անսու



ԽՈՐՀՈՒՄ ԲՏՀԻՔԻ

Արևի

Մայթական և պատմա

1922

891.99

-6 NOV 2011

Մագք { C - 80  
թ. Տ.


Գ. ՍԻՍՈՒ


ԿԱՐԱԽԱՆԻ ԵՏԵԽԵՆ

ՅԵՐԵՎԱՆ, ԿԱՅՄԱՆՆ  
ԱԿ ԱՄՐ Խ Ա Հ  
ԳՐ Ե Տ Ա Հ  
Խ Ա Հ Ա Հ Ա Հ  
3093

6693

891.99  
U-54





Սիրուն Թամար Ռշտունի դեռ եօթն ամսի հարսնուկ էր,  
Եղբոր ուզմի փողն հնչեց. Եւ իր Պատրիկն անվեհեր՝  
Փազով մ՞անուշ Եւ վերջին՝ հեծաւ բոցակն երիվար,  
Գնաց. Եւ իր արեւէն այրի թողուց հեզ Թամար:

Երթի օրէն ալ աշխարհս իր քանտն եղաւ դառնագին.  
Մինչեւ ծնունդ տուաւ նա անուշ Եւ թանկ Վազրիկին.  
Որի վրայ հակեցաւ ինչպէս գիշերն հեշտալի,  
Որ նոր լուսնին հսկելու տենդէն տակաւ կը հալի:

Եւ որք սրտին մէջ, ուր նա քանդած էր յոյս, ամէն քան  
Ամուր կանգնեց Վազրիկի համար աննիլթ իր սեղան.  
Ինչպէս ուսին<sup>1</sup>, որ կ'աճի, կ'ըլլայ լեռ մը վիթխարի —  
Անզուսպ, քանդող ու վսեմ — այնպէս սէրն էր Թամարի:

Շուքի մը պէս ամփոփուած վրայ անոր սնարին  
Օրօր կ'երգէր. կը պատմէր թելերն ի վար քնարին  
Վէպերն ահեղ մարտերուն Եւ սէզ զարսիկ քաջերուն,  
Որ զոհ զրին իրենց կեանքն՝ հըեղէն կոյսի մը սիրուն:

<sup>1</sup> Զեան հիւս:

Հեքեաթ կըսէր փաղաքուշ՝ զանձի, սէրի եւ փառքի  
եւ այն սրտոտ լամերուն, որոնց արկածն է յարգի,  
Ու երգն անծայր կաբւանին ակի մը շուրջ բոլորած,  
Տաղերն՝ անմահ գուսանին մեղրոտ շուրժէն իր թուած:

Ո՞ւր որ կոխէր ոտքն որդուն — իր սիրտն այնտեղ կը տրոփէր.  
Ուրկէ անոր ծայնը գար — իր յոյսն այնտեղ կ'ամփոփէր.  
Եւ իր կեանքի մուլթին մէջ նա ոսկի աստղն էր յոյսի.  
Թամարն ալ՝ ամպն, որ անոր շուրջ կը դառնար մեկուսի:

Եւ պերճ որպէս դիւթական սօսին դալար ու շիտակ,  
Որ սուրբ ջրի մը ակին հպամրտ կ'աճի երկնից տակ,  
Այնպէս Վազրիկ ուռմացաւ իր մօր լացին տակ բարի.  
Կանաչ ծիլ մ'էր — ու սօսի եղաւ տարի առ տարի:

Բ.

Հազիւ տասնութ տարուայ էր երբ նա առաւ զոյգ մ'եզներ.  
Ծէկ էր մէկը բոցի պէս եւ միւսն էր թուխ զերդ գիշեր:  
Հօրմէն ժառանգ կը մնար քանի մը արտ ու այզին.  
— Օքնեալ է հացն, որ շաղուած է թանկ ցողովն քրտինքին:


Ի՞նքն էր մշակն ու ջրուոր, ինքն՝ իր հօտաղն ու մաճկալ.  
Ի՞նք կը ցանէր, կը հնձէր եւ ինք մինակ կընէր կալ.  
Մայրն ալ իր սէրն կը խառնէր զաւկի մաքուր վաստակին.  
Կուլար երբ միտք կ'իյնային փառքի օրերն իր նախկին:

— «Որդի՛, կուրնար այս աչքս, որ քեզ մշակ չը տեսնէր.  
Ասպէտ էր հայրդ, զու տեղն ալ շքեղ փառքի կրկէսն էր..»  
— «Փառքիս կրկէսն է միայն արտն իմ՝ ոսկի ցորեանին.  
Եւ իմ՝ կարմիր յաղթանակն՝ ծիծուն եւ վարդ մեր գինին:»

Արտին մէջ ճնիս կը ծաղկէր հասակն անոր սիրական.  
Կ'օծէր արեւն իր մազերն, ճակատն ալ՝ քաղցր լուսնկան.  
Աստուած կ'օքնէր իր վաստակն. ու երբ աշուն կը հասնէր  
Հնծանն՝ առատ գինիով, ամբարն հացով լեցուն էր:

Ու երբ կուգար իրիկուն, կախարդ լոյսովն աստղերուն  
Վազրիկն ալ տուն կը դառնար հետ գոյգ հուժկու եզներուն,  
Եղջիւն անոնց զարդարած գոյնգոյն քուրեան պսակով,  
Սիրտն իր փթթած ծաղկի պէս, հոգին՝ զինով վաստակով:

Երեք տարի չէր անցած, երբ տունն էր շնո՞ւ ու պայծառ.  
Սեղանն էր քաց Շամբորդին -- փոյթ չէ թէ ո՞ր երկրէն գար:  
Յոզնած գուսանն այդ սեմին վստահ կու գար առնել կանգ  
Հնի իր վիշտը մոռնալու — Շամբի խոնջէնքն ու զրկանք:



81  
81  
81  
T62

8250

9.

Օր մը հեռու աշխարհէ եկաւ գուշակ մը հզօր.  
Թափեր էին ուսն ի վար գանգուր մազերն ալեւոր.  
Զեռքն էր քոներ մազաղաթ մը հին — ամբողջ նկարուն.  
Վարդեր կային հնին — հաւքեր, կախարդ տողեր ու գարուն...


— «Վարսե՞տ, քախտը գուշակէ շքեղ ու թանկ Վազրիկիս.  
Եւ մինչ հոգուդ երազէն կախարդ գոքիդ կը հակիս,  
Գլուխ լինի թող քու սիրտ — զաւկիս քարին կամեցիր.  
Մենք եմ. իմ՝ տուն ու յոյսեր հովին մի տար ցան ու ցիր . . . .»

— «Տիկին, զարմիկ ցեղի մը ընծիւլն է նա թարմագեղ.  
Պապերն անոր թափեր են արիւն առատ գերդ հեղեղ.  
Բայց ոչ անոն կը մնայ, ոչ աւանըն է մնայուն.  
Կ'անցնի մէկը շուքի պէս, մէկն աշ հովի մը հանգոյն:»

«Այս ինչ պայծառ կը տեսնեմ զաւկիդ աստղը լուսածիր.  
Ահա շուշան մը դալար . . . ծիերդ գանձով շնուտ բարձիր.  
Կախարդ հարսն է Վազրիկիդ . . . եօթն օր ըսեմ կամ ամիս՝  
Որդիդ ճամբորդ է քարով . . . տիկին, ինչո՞ւ կը տրտմիս:»

“Կեցիր... ահա՛ ծոյլ ոսկի, մետաքս, մնդուս ու գոհար...  
Վազրիկն է մեծ քեզիրգան... տես իր ղարձի ճանապարհ.  
Դին, բաց դուռը — զաւանկդ է կուգայ հեծած երիվար...”  
Գուշակն լոեց դողահար — ներսը լաց ու արիւն կար...”

Թամար սեւն այդ չի տեսաւ. կարծեց դուռը կը բանար  
Հարուստ Վազրիկ զըկելու. կարուանն հեռուէն կ'երեւնար. —  
Ափը դրաւ իր նուէր, ծեռքին վրայ՝ իր համբոյր.  
Ու սիրտն ամպի պէս թեթեւ ղարձաւ իր տուն սիրաբոյր:



7.

Երեք ջորի քեոցուցին հազար տեսակ քարիքով —  
Մէկը հալաւ ու լաշակ, մէկն ալ բոյրով ու միրգով,  
Երրորդն՝ ուլունք ու գոհար, զարդ ու ծարիր առանձին,  
Եւ եօթն առոյգ քաջի հետ հարսի հօր տուն ճամբեցին:


Լուսնակն ինչպէս կը ծաթի մէջտեղ գոհար աստղերուն,  
Բացուած շուշանն է ինչպէս ի մէջ քափուր վարդերուն,  
Այնպէս նուարդ Ռատանի մէջ էր ծաղկեր նազերով,  
Կարմիր սափորն իր ուսին՝ ակն էր իշեր նազերով:

Եղնիկն էր նա՝ լոկ այգի ամբիծ ցողով ոիեցուած,  
Քազպին կերած հացի տեղ, վարդերու մէջ քնացած.  
Մազերն իր սեւ ու բուրեան՝ ինչպէս ամրան կէս զիշեր.  
Իր աշքին մէջ նայողը ալ վիշտ ու մահ չէր յիշեր:

Իր հոգիէն շատ խորունկ՝ Վազրիկ նոր հարսն իր սիրեց,  
Պատկերն անոր իր լանջին տակ նա անջինջ փորազրեց.  
Նուարդ ըսես թիթեռն էր, Վազրիկն ալ լոյսն իր անձառ,  
Որի ցոլքէն էր դիւթուեր ու չէր զիտեր իսկ պատճառ:

Վազրիկ զգաց որ նուարդ աղջիկ մը չէր հասարակ,  
Պատկերն ունէր դիցունու, հասակն ալ պերճ ու բարակ՝  
Վայել էր լոկ բամբիշի. մնոք էր զրկել զայն փառքէն,  
Հնումն նէ եօթ ծովերու հզօր տէրն էր ապաքէն...

Բայց իր հերկած արտին մէջ բուռ-բուռ ոսկի չէր բուսներ,  
Փարթամ՝ դառնալ բրտինքով — միայն խենթի մը յոյսն էր.  
Այսպէս պիտի բոլորէր օր ու ամիս ու տարի,  
Ու դեռ պիտի ան թափէր ճակտի քրտինքն իր բարի...



b.

Գարունն էր ծաղկեր — կանաչ կիրակի —  
Մրցում՝ կար ծիու, խելքի ու բազկի.  
Դաշտն էին իջեր ծորտ ու նախարար,  
Սեպուհ ու ուսմիկ, զօրք ու զօրավար:

— Թամար ըսած էր. «Աչքիս լոյս, Որդի,  
Առ ծիդ. ու հագիր լամերդ որսորդի.  
Ու գնա՛ շահիլ փառքն, որ հօրըդ էր —  
Եղիլ հօրդ նման ասպետ-տանուտէր ...»

Նուարդ ըսած էր. «Լազրիկ, իմ Արեւ,  
Մեծցիր զերդ սոսի մեր զլխին վերեւ.  
Եղիլ ուսմիկէն ու թոյլէն սիրուած —  
Ատէ փառքն, որ է ուրիշէն խլուած ...»

— «Զեմ՝ ուզեր կարծեն զիս անժար գերի.  
Բաւ չէ տունը շնէն, արտդ լինի բերքի.  
Պէտք է սնափառ սա մեղկ ջոջերուն  
Ցոյց տալ թէ մարդ ենք — ջնոր չէ մեր արիւն ...»

Գնաց միցումին իր սեւ ձին հեծած,  
Զին, որ ինք կըթած, ինքն էր մեծուցած.  
Ու հետ արեւի վերջին շողերուն՝  
Վազրիկ՝ յաղթական փառքով դարձաւ տուն:

— Որդի, յաղթական քու դարձի ճամբին  
Թող փառքի կամարդ լինիմ՝ ու դափնին.  
— Ես ալ հրավագ ծիուդ սմբակին  
Փոշին թող լինիմ, Վազրիկ, իմ անգին...

— “Ո՛վ չէ մեծատուն — վաստ ու ըստրուկ է,  
Ո՛վ որ գանձ չունի — ծախուած գերուկ է.  
Մայր, զիս ծաղրեցին պետ ու զօրական.  
Հսին. հողդ փորէ, կոպիտ շինական...”

Թամար ըսաւ. “Հէտ որդի, աստուած մը կայ նիւթեղին,  
Որին լնու ծունը կը դնեն տէր ու ծառայ հողեղին.  
Առանց որի մեր օրը — մոայլ կեանքն է ըստրուկի.  
Ազատ անունն ինչ կ'արժէ թէ գանձ չունիս կամ ոսկի...

“Գուշակն ըսած է որ դու պիտի լինիս քեզիրգան.  
Եւ ինչ գանձ որ ծովն ունի, ինչ որ իրան ու Զին կան,  
Բեհեզ, վարդիւղ ու մարգրիտ բարձած հազար ուղտերու  
Պիտի դառնաս քու նուարդ՝ հզօր բամբիշ կարգելու:”

“Մոոցիր գութանդ գոմին դուռ, ծախէ գոմէշդ ու եզներ.  
Հայրդ կը շիկնէր ամօթէն թէ որ մշակ քեզ տեսնէր.  
Մոոցիր անպէտ այդ վաստակդ, որ լոկ վայել է ուամին  
Գուշակն ուղին է գծեր — անկէ քալէ, իմ անգին...”

\* \* \*

Նուարդ իր դուռ ծաղկելուն եօթ լրանակ էր բոլորեր,  
Երբոր հոգին վիրատը, բայց մեղմ ճայնով մ'անտարքեր,  
— “Մայրիկ, ըսաւ, երբ արեւ ծագի նորէն եօթն անզամ  
Բեռներս պատրաստ թող լինին — օտար երկիր ես կ'երթամ...”

2.

Նուարդ սեւ լրւն ոք լսեց՝ աչքեր լացի ծով դարձան.  
Որմէ վարդերն իր այտին փունջ-փունջ ինկան ու չորցան.  
— “Մ’ըներ, մատահ արեւիդ, զիս ողջ կրակ մի ճգեր.  
Տեսքէդ՝ աչքերս, համբոյրէդ՝ սովոր շուրթերս մի գրկերո:

“Փառքն ու ոսկին ի՞նչ ընեմ, դու ևս իմ փառքն ու գոհար.  
Անմիտն է լոկ մետաքսի, քերման շալի սիրահար.  
Մ’երթամք. թող մեզ իբրեւ տուն ծառի բոտն<sup>1</sup> իսկ շան լինի.  
Քու տեսքն է ինձ իրախճանք, անուշ սէրդ ալ հին գինի:

“Կեցիր, Վազրիկս, քովս կեցիր. Մշակ լինինք թող յաւէտ.  
Դու ժիր մամկան արեւառ, ես ալ հօտադ քեզի հետ.  
Դու հօտն արծէ, ես՝ գառներ, սրինգդ ածէ, պարեմ ես.  
Ուրկէ քալես հետեւիմ քեզի հլու շուքիդ պէս ...”

“Մ’երթամք, Վայրիկս, հարսնաքօղս ինծի պատանք մի շիներ.  
Մեղրոտ շունչիդ կարօտով զիս սեւ հողը մի դներ.  
Կեցիր, ծառայ եմ կամքիդ, սուզըս փոխէ ժողովուի.  
Լացէս նոյնիսկ քեզ անբաւ գանձեր թափեմ ես պիտի ..”

— “Նուարդ, կեանքէս հեռանալ դիւրին է ինձ աւելի,  
Քան թէ քեզմէ, որ կեանքէս թանկ ես ու շան սիրելի.  
Բայց պարտք մը կայ ինձ տոհմէս, որ կը վարէ զիս անկամ.  
Փարթամ պէտք է որ ապրիմ եւ կամ հաշուեմ թէ չը կամ..”

<sup>1</sup> Բոտ, ծառի բունին մէջ եղած խոռոչ:

Է.

Զիւնոն ու սէգ Արտօսի՝ բարի լոյսն նոր էր ծաթեր.  
Հարսերն ջուրի կ'երթային՝ այտերն երկու բաց վարդեր.  
Ժուխը ամէն երդիքէ կ'ելնէր պալան առ պալան —  
Կախարդ՝ կոյսի երազին կամ՝ քաղցր վշտին իսկ նման...

Դրկից, ճանչուոր ու համհարզ եկան տունը Թամարի.  
Աղջիկ մը նուռ էր բերեր, մէկն ալ զազպին ու բարի.  
Հարսերն՝ մետաքս թաշկինակ, կիներն՝ գաթայ ու փոխինդ —  
Հօրքոյրն՝ յուռութ մ'հեթանոս — սիրու մը ոսկի ու յակինթ...

Բակին մէջ ծին էր կեցեր՝ վարդեր՝ կամար վիզն ի վար.  
Նուարդ յուլմնքն էր կախեր, բոժոժն ու ծովն ալ Թամար.  
Ու երբ Վազրիկ բազմեցաւ թամբին վրայ պարսկական,  
Կարծես թէ սէգ արքայ մ'էր որ ետ կուգար յաղթական:

Նուարդ առաւ կուժ մը ջուր, ծամբին վրայ շնոր<sup>1</sup> տուաւ.  
Որպէս զի ձին Վազրիկի դէպ փանքը վարգէր սրարշաւ.  
Ծամբան ծաղկէր փունչ առ փունչ առջեւ անոր նժոյգին,  
ծովը ցամքէր, ու անդունդն անոր բանար իր ոսկին:

Որ տապն՝ անուշ սիւք դառնար, ամայքն հոսէր կաթնառքիւր,  
Ուր ան նստէր հանգչելու ծան մը ծլէր հեշտաքոյր.  
Որ ծովն ու Զին ու իրան անոր առատ զանձ տային  
Եւ ան բարով իրեն գար երբ որ անցնէր եօթ տարին:

<sup>1</sup> Շուր տալ — Թափել, բերանը վար դարձնել:

Ապա երթի ծամբին վրայ կոտրեց սափորն այդ կարմիր —  
Դատանըկ — իր որք սրտին պէս, ու վառ յոյսին պէս՝ պատիք.  
Տարաւ գոգնոցն աշքերուն, դող մը իրանն իր ցնցեց.  
Սոխակն ինչպէս վարդ կուլայ այնպէս ան տաղն այս հեծծեց...

— «Այնտեղ որ դու կը կոխես, ես այն ծամբան պիտէի.  
Օղակ-օղակ քեզ գրկած՝ պատկերդ՝ անվերջ դիտէի.  
Ու երբ ծարաւ դու կայնես վճիտ ակի մը վրան,  
Ես այն ջրիկ պիտէի ու ցողէի քու բերան:

«Հնին, ուր որ դու հանգ կ'առնես, ես շէն պանդոկ պիտէի,  
Քեզ հաւ ու գառ խորոված, շարքաթ ու մեղք թափէի.  
Հնին գար քունքը դիվթեկան քանց խոնկ ու վարդ հոտեւան.  
Ուկի աթոռ քեզ տայի, մարմար քաղնիք ալ վրան ...

«Բազարն որ դու կը մնոնես, ես լինէի բեզիրզան.  
Գանձերն եօթը ծովերու, ինչ որ Թուրան ու Զին կան —  
Բոլորն յօժար կուտայի քու մէկ հատիկ համբոյրին.  
Աստուած վկայ, ոչ մէկ մարդ անկէ կրնար տալ մեծ զին:

«Վարդի իտով ծանրաբեռն ես զով հովը պիտէի.  
Քրտնած դէմքիդ արեւառ՝ կազդոյր ու բոյր դնէի.  
Մազերդ ի վար վարդի թերթ, հպարտ ծակտիդ ալ համբոյր.  
Հսէի. շատ եմ տանջուեր, զլիս ալքը, շնուր տուն եկուր ...»

\* \* \*

Կարուանն ինկաւ ծանապար՝ զըրընգ, զըրընգ երգելով.  
Լելակ ու վարդ թափեցին կոյսերն սատափ մազերով.  
Թամար անուշ ու զիոնտ՝ տուաւ մօր մը օրնութիւն.  
Ապա մարած վար ինկաւ որպէս զարնուած մի թոշուն:

Ը.

Թամար սարքի մը ակէն թերաւ մի թուփ մանուշակ  
Ու տան բակին մէջ տնկեց իբրեւ յոյսի նշանակ.  
Նուարդն ալ՝ ոստ մը յարգի Վանայ քափուր վարդերուն  
Իթրեւ կարօտ քոցավառ, սէրի վէրքին պէս կարմրուն:

Գաղտնի արցունք մը թափեց անոնց վրայ հէզ Թամար,  
Նուարդն ալ՝ պագ մը հրուտ, ցաւի ժպիտ մ'անշմար.  
Մինչեւ անոնք ուռճացան, բացին բաժակ հոտեւան  
Շուրջը գուրին երգեցիկ, հորին առջեւ ու դրան:

Գալթին մօտիկ, ուր Վազրիկ օրուայ խոնջէնքն իր կ'առնէր,  
Հնն, ուր աթոռն էր մարմար՝ վարդաստանին առընթեր,  
Մէկը նուոի մը տնկեց, մէկն ալ՝ լացող ուռենի.  
Մէկն հոն գրկանք երազեց, մէկն ալ՝ պաշտում մայրենի:

Բուրդը մահճին Վազրիկի քանի գգրար գգեցին,  
Կախարդ քանի հաւքերու փետրով բարձերն լեցուցին.  
Վերմակն ամբողջ ծաղկեցաւ գոյնգոյն մետաքս վարդերով,  
Բարձի աստան ու ծածկոցն՝ անմեռուկի թերթերով:

Երբոր գիշերն քողի պէս կ'իջնէր վրայ Ոստանի  
Նայուածքն անոնց կը գամուէր այն վառ աստղին ընտանի,  
Որի համար ըսած էր Վազրիկ. «Սա՛ աստղն է բախտիս.  
Որքան փայլի ան՝ արեւս դեռ վանէ, ձեզ աւետիս...»

Հոն էր այն աստղն, երբ գիշերն անամպ լինէր ու քարի.  
Բայց երբ գոռար փոթորիկն, փոթէր թաթառն վիթխարի,  
Երբ քուքն՝ արձակ դեւի պէս՝ գար արշաւել սարէսար,  
Անոնց հոգուն մէջ սարսափն անդունդի պէս կ'ամրանար:

Ամէն շաբաթ երկու օր պահք բռնեցին, երկու ծոմ.  
Ժամ՝ չի մնաց, հնր անոնք չը վառեցին խունկ ու մոմ.  
Մատուռ ու սուրբ չի մնաց, հնր չը գացին ուխտաւոր,  
Չեղաւ մէկ վանք, հնր մատաղ չը բաշխեցին կամաւոր:

Ամէն կարուան, որ կ'անցնէր անկէ՛ լուր մը կ'ուզէին,  
Գուշակ թէ զար՝ Վազրիկի բախտը կարդալ կուտային.  
Խոկ թէ անցորդ մը թակէր դռնակն անոնց մհոցըւած,  
«Վազրիկն եկաւ,» գոչելով կը մարէին գրկաբաց:

Այսպէս պատկերն Վազրիկի մէջ այդ տունին կը մեծնար՝  
Ինչպէս ուսին անկապուտ մէջ իր վազրին լեռն ի վար.  
Եւ զոյգ հատնող մոմի պէս սիրուն նուարդն ու Թամար  
Կը հսկէին այն ճամքան, ուրկէ Վազրիկ պիտի գար...

1002  
32508

Կարուանն օրօր ու շօրօր՝ մուլը չիջած հասաւ Վան.  
Վազրիկ հնի ծութ<sup>1</sup> հաւաքեց, ուկի տուփեր դիւթական,  
Դինու թասեր նկարէն, գունար, ծանոց ու տորան.  
Եւ ալ մէկ տեղ հանգ չ'առաւ մինչեւ իրան ու Թուրան:

Եօթ գին տուին ի Թէհրան, ինչ որ առած էր Վանէն,  
Տաս գին տուին ի Թուրան, ինչ որ տարաւ իրանէն.  
Մեծցաւ կարուանն օրէ օր, ինչպէս գետը կը մեծնար.  
Անցաւ Թաշկենդ, Սմրդանդ, իջաւ մինչեւ Բուխարա:

Կարուանն անկէ մուաւ Զին — անծայր երկիրն Սրեւին —  
Ուր տեղ հազար քաղաքներ գետերն ի վար կը ճգուին՝  
Ինչպէս բոյլ բոյլ նունուֆար սարի վճիտ լճին մէջ.  
— Կախարդ երկիրն երազի ու մետաքսի լուսառէջ:

Զքնաղ տեսքը եւ համբաւն պարման այս սէզ օտարին՝  
Գունդ գունդ անոր ոտք բերին իշխան, ծոյն ու մանդարին.  
Կոյսեր ծաղիկ ցանեցին եղբ ան անցաւ ժպտագին —  
Կարծես ուզմիկ մ'էր յաղթող ծամթին վրայ իր փառքին:

<sup>1</sup> ծութ — ժանեակ, նաեւ խալորի ուկոյ:

Ասաւ անցաւ կղզիներն՝ անթիւ գանձի ու բոյրի —  
Ո'ւր կեանքն հէքեաթ մ'է անուշ եւ տունն՝ առանց կտորի.  
Ամէն մարդ, ուր կ'ուր ունի եւ ամէն կուր՝ մարգարիտ.  
Ո'ւր մնող ունի ամէն տունկ, ամէն ծաղիկ ալ ժպիտ:

Նաւը բարձած մարգարիտ, փորսկը, մետաքս, քուստ ու սաթ՝  
Զափեց ջուրերն լուսնկայ — ճերմակ ու ջինջ որպէս կաթ.  
Անցաւ Սիամ՝ ու Սէյլան, ուրկէ իջաւ Հինդուստան —  
Աշխարհն վէպ ու մնալութեան եւ համեմի վարդաստան:

Այստեղ կարուան մը կազմեց ճերմակ ու յաղթ փիղերու.  
Եւ ծորն ի վեր Գանգէսի ու գով շուքէն ծառերու  
Մտաւ Դելի սրբազան, եւ դէմ խանի պալատին  
Իջաւ դարպանն հոյակերտ՝ այս հայ հզօր Ալատին:

Դելի կեցաւ եօթն ամիս. ու եօթն անգամ՝ ճոխացած՝  
Համեմ, հօմա եւ լահօն ու քաշմիր շալ քեռոցուցած  
Կարուանն հանեց նա ծամթայ դէպ հսպահան ու Շիրազ —  
Տունը քափուր վարդերու, քերթողներու հրամազ:

Անկէ իրեն հետ առաւ հինա, վարդիւլ, գորգ ու զարդ,  
Լուսնի լոյսով կարուանը մտաւ Բաղդադ լուսազարդ —  
“Հազար ու Մէկ Գիշերոնի կախարդ ու մեղկ այդ ոստան,  
Ուր տեղ շիրս բան կայ յարգի — ձի, վէպ ու կին ու Գուրան:

Այստեղ ինչ որ նա ծախեց, հազար տուին փոխարէն.  
Ով որ բան մը գնած էր գնել փութաց զայն նորէն.  
Ասլրանք բերաւ ծախելու նաև, որ գնել չէր կրցած.  
Այսպէս փարթամ՝ քեզիրզան Բաղդադն անգամ՝ չէր տեսած:

Կարուանն հազար ուղտերու հասաւ Մուսուլ, իջաւ Շամ՝ —  
Փարթամ՝ քաղաքն, որ տօնի ծիծաղն ունի յարաժամ՝,  
Ան որ վէպի պէս դիւթիչ բազար ունի շարէ շար՝  
Մէջը խունկ եւ արար թուր, գերի, ծարիլ ու շպար...

Եւ հուսկ լեցուց նա նաւերն՝ ամբողջ կախարդ Արեւելք —  
Գոհար, վարդիւղ ու շպար, մետաքս ու շալ — ամէն բերք,  
Խունկն ու հաշիչն Արաքիոյ, նոան գինի տիկ առ տիկ.  
Բացաւ ծերմակ առազաստ — մինչեւ դշխոյ Վենետիկ:

Հին, ուր շքեղ կը կամգնի մարմար ժամն Սուրբ Մարկոսի,  
ծովի ու եօթ ցամաքի գանձը այնտեղ կը հոսի.

Հին կը փութայ դոժն ու կոմն, արքայ եւ լորդ խաչակիր,  
Ժավուեալ խաներն իրանէն, ամիր, սուլթան ու ֆարիբ:

Վազրիկ քեռներն իր ծախեց, հոն շահելով մէկին տան.  
Բեոցուց նաւերն՝ անթիւ գէնք, արձան, պատկեր ու կերպաս,  
Հասաւ փարթամ՝ Բիւզանդիոն, ուրկէ սա՛ գիր ճամբեց տուն.  
“Մայրիկ, փառքով կը դառնամ — ապրի գուշակն իմաստոն...”

— 5 —

Փ.

Բակի նոնենին եօթն անգամ՝ բացաւ  
Շիկնոտ ծաղիկներ՝ ժպտող յոյսի պէս.  
Ու նուարդ՝ գաղտնի իր սէրը լացաւ  
Իր դալար սէրը — նուա՞ն ծաղկի պէս:

Եօթն անգամ՝ ծփաց հունձքը ծով ի ծով  
Դեղին հասկերով՝ սրտու ոսկու պէս.  
Եւ անբախտ թամար իզնու՝ կակիծով  
Լսպասեց որդուն — ոսկի հունձքի պէս:

Եօթն անգամ՝ ծութերն կախուեցան թուփէն՝  
Ժպտող կոյսերու աշքերուն նման.  
Բայց գինու թասերն դուրս չելան տուփէն՝  
Կարմիր օծելու իր դարձի ծամբան:

Եօթն աշուն մեռան մարմար ծիւնի տակ,  
Եօթը ծիւն ծածկեց ծամբան իր դարձին.  
Եւ անոնք զրկած մէկ վառ յիշատակ  
Զոյգ մը ուռենու պէս երկար լացին...

Շինեց արագիլն իր քոյնը նորէն,  
Նուռին ծաղկեցաւ այս ալ հւթն անգամ,  
Բարի գիր եկաւ Հոռոմի երկրէն.  
Վազրիկն էր զրեր. “Մայր, շուտով կուզամ...”:

ԺԱ.

Վագրիկ թողուց Ստամբուլ երբ դեռ եկած շեր զատիկ։  
Բնուն էր տունի կարօտը՝ ինչպէս թաթառն է սաստիկ,  
որ իր առջեւ ամեն քան լընէ փշուր եւ աւազ։  
Զըրքնգ, զըրքնգ կարուանը տուն կը դառնար վագն ի վազ։

Փութով հասաւ նա Կարին, գնաց Արծըն, իջաւ Վան,  
եւ մօտ դրան Դաւթէժի<sup>1</sup> փոեց անձայր իր կարուան։  
Եօթը խափշիկ գերիներ վրանն անոր կանգնեցին։  
Հարիւրն՝ գանծի բեռները լեռի նման դիգեցին։

Նմբողջ դաշտը կոներու քաղաք մըն էր գունագեղ։  
Խոնկ կը ծխար ամէն դի, լրյսեր կային ամէն տեղ։  
Պահակ էին կանգներ հոն քառսուն կտրիծ գինավառ  
եւ շատ գերի ու ծառայ, որոնք համրելն էր դժուար...

Կամէր ինչպէս փոթորիկ՝ խրխինջն արաք ձիերու,  
Բաշերն օծած լրւմկան, աչքերն նման քոցերու։  
Ուղտերն էին տարածուեր որպէս ամնկի գորշ դէզեր,  
եւ մօտն անոնց՝ ուղտապանն աշխարհ մը նոր կ'երազէր...

Եօթը գուսան ծեռք առին իրենց քնարն ու քանդիր.  
Եւ վէպ ու սէր երգեցին, արկած ու ծին ամպաթիո,  
Պանդուխտ տաղերն ողքազին, մինչեւ քոլոր աչքերէն  
Հացը մարզրիտ առ մարզրիտ վար հոսեցաւ մեղմօրէն։

Յետոյ պարերգն սկսաւ շուրջը ուսկի խարոյկին —  
ծնծան ու դափն հնչեցին, պար քռնեցին այր ու կին.  
Դիւթուած քաղաքն այդ գիշեր մնաց մինչեւ լրյս արթին։  
Ինչպէս պատմեմ ես իր փառքն, իր գանձն ու իր ծոխութին։

Վագրիկ տան օր կեցաւ Վան, ռայց տաս տարի էր կարծես.  
Ցերեկն առտուրն իր կընէր վեհանձն՝ արքան է ինչպէս։  
Բայց երբ կուգար մնաթ գիշերն՝ զնդան կ'ըլլար անկողինն  
Անոր որ կուոքն էր դարձեր՝ գուարթ քաղքի ամուխին։

Լեռ մը միայն կը բամնէր գինքն իր պաշտած նուարդէն։  
Դոփին մը... եւ արաք ծին տուն կը ճգէր գինք արդէն։  
Սակայն երկիւղն աղէտի մ'այնքան հսկայ ու ցաւոտ՝  
Զինքն իր մահման կը գամէր մինչեւ ոսկի առաօտ։

Սէրը սիրուն նուարդի՝ Աստծու կրակ էր կտրեր,  
Սիրտն իր՝ շամփուրն էր անցեր, օր ու գիշեր կը մըկէր.  
Ա՛լ չի կրցաւ ղիմանալ այդ բարկ, անձար կրակին։  
(Աստուած պահէ հօրդ տունը, ոսկի ծրագն իր յարկին):

Ամսի թիւն էր տասներեք. օրը կ'ըլլար իրիկուն.  
Կանչեց պետն իր կարուանին — Դիսակ բարի ու խոկուն,  
— Վարպետ, ըսաւ, լամերուն քամնէ մէկ մէկ մոնի քսակ,  
ծամբայ հանէ կարուանը երբոր ծագի արուսեակ։

Ապա հեծաւ իր սեւ ծին, քան մը մնջեց գորովի.  
Բացաւ նժոյգն իր ոռնգերն, տնկեց վիզը կորովի,  
Քակեց նըման ջրվէժի սնզուսալ յործանքն իր բաշին —  
Անտես եղան մնաթին մէջ հեծեալն ու ծին ու փոշին... .

<sup>1</sup> Դաւթէժի դուռը Վանայ պարսպապատ քաղքի արեւելեան դուռն է։

ԺԲ.

— Մայր, երէկ զիշեր չար երազ տեսայ.  
Կութքն էր. շաղերով ես այզին հասայ.  
Խաղողն էր հասեր թուփէ թուփ առատ՝  
Ժպտի պէս շիկնոտ, քաղցր ու ոսկեհատ...

Վազրիկս ալ ճերմակ ծի նստած տեսայ  
Ծքնդ ու զուարթ որպէս նոր վիեսայ.  
Սրազ դոյյթով մոռա մեր այզին —  
— ծարան եմ, ըսաւ, նուարդ, իմ անզին...

Եօթն արծաթ փարչով քամեցի գինի.  
Ուր ծորեց սիրտս ալ — լացող ուռենի.  
Ապա լեցուցի երկու ոսկի թաս.  
— Դու այզին հասար դաժան վազն ի վազ:

Վազրիկի նժոյգ տեսրէդ խրտչեցաւ.  
Ու ծեռքի գինին թասէն թափեցաւ  
Եւ կուրծքը ներկեց թարմ վէրքի մը պէս —  
Զին ալ կարմինցաւ արիւնն է ինչպէս:

Դու ալ սեւերով պարիլ սկսար —  
Աշ ծեռքդ էր կարմիր արեան հաւասար.  
— Պարէ, իմ հարսնիկ, թող որդիս ցնծայ —  
Հսիր ինձ. յանկարծ քունէս արթնցայ...

— Երազդ է բարի, իմ սիրուն նուարդ,  
Գինին ինողով է, ու ձին ալ մեծ բախտ.  
Քունի մէջ արիւնն ու վէրքն է բարի.  
Գուշակն է ըսեր. անցաւ եօթ տարի:

Ա՛լ շուտով կուզայ որդուս կարաւան,  
Կ'անցնի Բիւզանդիոն, կ'իջնէ Արծն ու Վան  
Ու բարձած վարդիւղ, զարդ ու անթիւ զանձ  
Կուզայ քեզ կարգել բամբիշ փառապանձ:

ԺԻ.

Գիշերն ուշ էր, երբ Վազրիկ հասաւ Ռստան ծառաշատ.  
Ճամփան ամբողջ կը բուրէր լելակ ու վարդ ու փշատ.  
Ճաղկեր էր թուփ ու պարտէզ, ճաղկեր անուշ լուսնկան,  
Ճաղկեր էր իր հոգուն մէջ սէրի վարդը դիւժական:

Բլրի լանջին երեւաւ իրենց տունը հնամի,  
Որի զվաքն անցած էր հազար փորձանք ու քամի,  
Խոկ ան կանգուն կը մնար ժայռի մը պէս անսասան.  
Վազրիկ մնջեց. «Ո՛վ իմ տուն, փառքի օրերդ ալ հասան»:

Քուրմի մը պէս երկիւղած քացաւ բակի դուռն արոյր.  
— Ներսն էր փթթեր քափուր վարդ՝ շիկնոտ ինչպէս է համբոյր.  
Բացուեր էր քոյլ նունուֆար՝ աստղի նման՝ գուրին շուրջ.  
Բակը դըրախտն էր անժառ՝ համակ փթիթ ու անուրջ:

Փուլով նժոյգն իր կապեց ամուր օղէ մը երկաթ,  
Ո՛ւր ծին գուռէն դիւժական ըմպեց աստղ ու լուսնի կաթ.  
Եւ զով սիւքէն վար թափած նուն թերթեր կոխելէն՝  
Սիրտը նուռի պէս փթթած Վազրիկ մոտաւ տան դոնէն:

Ինչպէս ըստուե՞ր՝ սանդուխէն Վազրիկ սողաց դէպի վեր,  
Սենեակն ելաւ նուարդի՝ անձայն ինչպէս մի ըստուեր —  
Ու քոյն անոր սնարին կեցաւ լուռ ու հեւագին,  
Լուսնի շողը կաթեր էր մարմար աչքէն երդիքին:

Եւ շուրջ դէմքին նուարդի լոյսէ պսակ էր կապեր.  
Մեւ մազն անոր ծովի պէս բարձին վրայ էր թափեր.  
Դէմքը՝ վճիտ երազի եւ քիւր թովքի էր մատեան,  
Ու մեծ գուսան մ՛էր գրած եւ զայն կնքած յափտեան:

Եօթը տարուայ երազն էր մարմին առած իր առջեւ.  
Դէմքն այդ ուղղած իր ծամբան՝ ինչպէս անմուտ վառ արեւ,  
Այդ կեռ յօնքերն էր յիշած երբ կապած էր ծիածան,  
Ատկէ սիրուն՝ չէր տեսած ո՛չ մէկ պատկեր ու արծան:

Այնչափ մեղմ՝ էր իր շունչը, կարծես երբէք չէր շնչեր.  
Բերանն՝ հասուն նուռ մըն էր, կարծես միս ու արին չէր.  
Կոպերն իր նուրք՝ ամպի պէս ծածկեր էին իր աչեր,  
Հրեղէն կարապն էր, որ կաթ լճի մը ափ կը հանգչէր...

— Նուարդ, հոգեմակ, իմ անգին, Վազրիկ մեղմով փափսաց,  
Մոլար ծամբորդդ է եկեր, սաց ծով աչքերդ ու վեր կաց.  
Սէրի մէկ քառ խօսէ ինձ, մեռնիմ տաճար քու քերնին —  
Ապա դողով սպասեց՝ ինչպէս լացող ուռենին:

Նուարդ աչքերն իր քացաւ, այդ ինչ անժառ քերկութիւն.  
— Վազրիկս ես դու թէ՛ երազ, քմնն եմ արդեօք թէ արթուն  
— Վազրիկդ է որ քեզ կուգայ՝ թողած իր գանծ ու կարուան.  
Նուարդ ոտքի էր ելած՝ ինչպէս լոյսի շատրուան...

Եւ զիրկն ինկան իրարու զոյգ մը շողի հանգունակ,  
Բերան քերնի ծաղկեցան ինչպէս երկու քարունակ.  
Ապա անխօս դէմ՝ առ դէմ անյագ զիրար դիտեցին —  
— Զոյգ մը սիրող լուսահաւ՝ մթուն ճգուած առանձին...

Վազրիկ հանեց մի մանեակ՝ ամբողջ մարգրիտ ու սուտակ —  
Եւ զայն կախեց նուարդի կարապ վլզէն սպիտակ,  
Ու եօթն անգին մատանի՝ եօթը տարուայ իմր նշան՝  
Անցուց անոր մատները քնքուշ ինչպէս ջրշուշան:

Հանեց պսակ մը շքեղ՝ տասը աստղէ յօրինուած  
Մէջտեղ շողակն արեւ մը, կարծես թէ տէ՛րն էր վառած,  
Ու զայն դրաւ նուարդի սիրուն զլիխն, եւ ըսաւ.  
— իմ սէր եւ իմ թագուհի, փառքի մեծ օրըդ հասաւ...

— Վազրիկ, տանջուած իմ զլիխն դու լոկ թագ ու պսակ.  
Ու փառքս՝ որպէս քարտենի ծգուող դալար այդ հասակ.  
— Բերեր եմ քեզ անքաւ գանձ, ապրանք, գերի ու գոհար.  
— Սիրուս միայն քեզ կուգէ, ի՞նչ ընեմ գանձն ու աշխարհ...

Գիշերն ուշ էր, երբ անոնք խոր քուն մոտան լրւսնի հետ —  
Քացուած երկու թարմ՝ կոկոն քափուր վարդի հոտաւէտ —  
Որ չես զիտեր թէ արդեօք պիտի քացուին վաղ նորէն  
Առանց անդարձ խլուելու սիրող ծեռքէ մ'անօրէն...

---

Փթ.

Լուսաստղն ելած էր արդէն ինչպէս կանթեղ մ'աղամանդ,  
Ու կը վառէր տրտմօրէն վերեւ այդ տան հնաւանդ.  
Չուի պահն էր կարուանին. նժոյգն՝ սէզ վիզն իր տնկեց,  
Եւ քուռն վազքին կարօտը մութին մէջ զիլ վընջեց:

Թամար ցատկեց իր տեղէն — խրիխնջն իր տան քակէն էր...  
Ու խենթ ասպետն այդ ժամին իրեն տուն հիւր էր եկեր.  
Կամ թէ չըլլայ Վազրիկի կարուանն էր ան սպասուած,  
Որ շուտ իր տեղն հասնելու համար մթով էր քալած...

Սիրու դողով՝ հեւազին Թամար իջաւ իրենց քակ,  
Ուր կը հնչէր սալին վրայ արաք ծիու կուռ սմբակ.  
— “Որդուս ծին է սա հրեղէն, մեռնիմ՝ կամար իր վրզին,  
Կարուանն ալ դուռն է անշուշտ, անթիւ գանձով միասին”:

Քացաւ քակի դուռն արոյր, որ չոր լացով մը ճըռուաց,  
Դուրսն էր ամայ. ծառերու սոսափն անգամ՝ էր լուած.  
Հեռուէն կուգար գետի երգն — ամբողջ կարօտ ու սարսուո.  
Թամար՝ շփոթ՝ ետեւէն գոցեց քակի ծանըը դուռ...

— “Եկողն եթէ Վազրիկն էր, ո՞ր են կարուանն ու քեռներ.  
Շքեղ որդին, հէզ մայրըդ, դարձի ճամբիդ թող մեռնէր.  
Որի՞ն է այս սեւ նժոյգ... ով 8էր, մէթէ հնար է  
Որ հեզ ու քաղցր հարսնուկըս որդուս դէմ դաւն այս լարէ:”

“Միթէ իր լացն ու հառաշ կենջ են եղեր ու պատիք.  
Կենջ են եղեր պահքն ու ծուր. միթէ ժամի՝ ծնրադիք  
Նստած փոխան աղօթքի՝ օտար սէր է կարդացեր.  
Ովէ տմարդ այն ասպետն, որ զաւկիս տեղն է գողցեր...”

“Անոր սիրով տանջըսի որդիս ամբողջ եօթ տաճրի.  
Կուրծքը բանայ բուքին դէմ, զլուխն դընէ ժեռ քարի,  
Խսկ իր սէրի առարկան, ծոցը բանայ գողերուն,  
Ժաղքէ որդիս, կեանքին թոյն խառնէ, հացին ալ՝ արին...”

“Օտար աղջիկ, դու մեր տուն մնոար որպէս հրեշտակ,  
Հսինք. գարինն ես ծաղկած, արեւն ունիս կոպիդ տակ.,  
Հիմա չար դնէն ես, մեր սիրտն՝ ամիւր բռնած կը քամն.  
Խաքուած որդին, արեւառ ծակտիդ մնտաղ լինիմ’ ես...”

Թամաք զգնշ, հեւալէն սենեակն ելաւ իր հարսին —  
Շնչառ հասաւ քարծին քով, որի վրայ միասին  
Երկու զլուխն նշմարեց եւ ուր լսեց երկու շունչ.  
Դու մը ինկաւ ծունկերուն եւ իր հոգուն մէջ մնունչ...”

Պահ մը ուզեց ան նետուիլ վրայ պատոի այդ գողին,  
Ակոններովն իր պատոել կոկորդն հարսը խաքողին,  
Եւ կամ՝ ծանկել կեանքն անոր՝ ձագը խլուած վագրի պէս,  
— Վախցաւ, որ իր ուժը զինք կընար դաւել վերջապէս:

Յանկարծ իր քով, պատէն կախ տեսաւ զրան ու զէնքեր.  
Գանձի մը պէս՝ իր ծեռքը արաք դաշոյն մ’ էր ինկեր.  
— Սղտն, որ դու տանս քսեցիր թող զայն սրտէ քու արին —  
Հսաւ. անոր կուրծքին մէջ խրեց հատու այդ դաշոյն...”

Յատու մնունչ մ’ էր պոռթկաց զարնուած հսկայ այդ լանջէն  
— Նուարդ, սրտիս ինչ կ’ ըլլայ. զանգերն ինչո՞ւ կը հնչեն.  
Նուարդ ցատկեց իր տեղէն. “արին, արին, ով Աստուած,  
Վագրիկ, դու ես կը տքաս. դու ես արդեօք զարնուած...”

— “Կուրցէք աչքեր, խլացէք իմ չար, անտէր ականջներ.  
Կուրծքը, որ ես պատոեցի մլթէ զաւկիս հէզ լանջն էր.  
Նուարդ, ծրանգ մը վառէ, տունիս ծրանգն է մարող.  
Ովէ լսեր որ դառնայ մայրն իր որդու սեւ գրնջ...”

— “Այս ինչ աղու կը հնչեն զանգերն արծաթ՝ կարուանիս.  
Նուարդ դուռէն դուրս նայէ... ինչո՞ւ ապշած կը կայնիս...”  
Մումի շառ լիյսն էր ինկեր դէմքին վրայ Վագրիկի.  
Աչքերն էին նուարդուն նման մարող կրակի:

Կարմիր դաշոյնն ծեռքին մէջ թամաք անշարժ էր կեցած.  
— “Անսիրտ Աստուած, անէծք քեզ... Գուշակն այսպէս չէր պատմած.  
Ուկի ու փառք կուզէի — սեւ ու արին կամեցար.  
Որդիս զրկել տենչացի — դահիճն սրիր զիս խելար...”

Նուարդ սեղմեց իր բոռնեցքն, որմէ արին կը կաթէր.  
Կարմիրն էր աչքն՝ արինէն, կարմիրն մերմակ իր լաթեր.  
— “Զեռքսդ չորնայ, սեւսիրտ կին, ինչո՞ւ կուրծքս ալ ժ ուզիք.  
Դու որ լոկ փառք վնտոեցիր ու հարսդ ալ բոզ կարծեցիր...”

— “Մայրիկ, այստեղ մնանցիք... տես, խոնջ որդիդ է եկեր...  
Ինչ... քէն ունիս ինծի դէմ... հոգեսմկ, ինչու ես բղձկեր.”  
Նուարդ խեց մնտուկին թանկ ու ծերմակ մի սաւան,  
Անով փորձեց կեցնել քանդող կործի շատրուան...

— “Նստէ... Նուարդ, բարձիս քով... անմշ նայէ աչքերուն...  
Զըրինգ... զըրինգ... կը լսեն... սերէք քոնիր ուկենիս...  
Գոհար սերէք տուփերուլ... ան ալ ժրան է յարգի...  
Բոնէ ծեռքէս... վառեցէք ուկի չահելն իմ փառքի...”

“Բայց դու կուպան... պաշտելիս, դէմքիդ քոն ինչ յարմաք է...  
Աչքերդ անզամ մ’ ալ տեսնեմ... ծեռքը սառ ու մարմար է...  
Զըրինգ, զըրինգ... բաց... դուռը... կարուանն է ան հեւասպան —  
Լոյսերն... ինչո՞ւ... մարեցիք. ջնոր... ջնոր... ցուրտ է... ու խաւար...”

Վազրիկ թերանն իր կնքեց ինչպէս մի տուփ դիւժական.

Փակեց աչքերն կարօտած՝ մահի քնով մշտական.

Նուարդ դիտեց այն երկար, անլաց հեծքով մը քանդիչ.

Ապա յանկարծ արձակեց սուր եւ վայրագ մի քրքիջ...

Թամար մէկ մը նայեցաւ ճեղքի արաք դաշոյնին —

Չէ, այդ քրքիջն աւելի՞ հատու էր ու մահագին,

Մէկ ալ որդուն նայեցաւ, որ մնձ քափուր վարդի պէս

Վէրքը կրծքին՝ կը պառկէր. հարոն ալ սոխակն էր կարծես,

Որ այդ վարդով խելայեղ՝ կերգէր ու պար կը դառնար.

Մերթ քո ծգած իր պիսին՝ լուր ու անշարժ կը կենար.

Մերթ ալ ծուած Վազրիկի ականջն ի վար կը մնչէր.

“Վեր կաց, հոգուս սիրական, գուշակն այսպէս պատմած չէր ...”

Նորէն պարել կըսկսէր. “մայր, տես թիթեռն այս ոոկի,

Թնւերն նախշուն են ինչպէս աչքերն անուշ՝ Վազրիկի...”

Ու կը վագէր ետեւէն իր այդ անզոյ թիթեռին,

Ու իր կեանքի երազն էր, ինքն ալ անոր խենթ գերին...

— “Գլխին փուլ գայ երկինքը, քամ եմ, ինչպէս դիմանամ,

Անքախտ նուարդ, հերիք է. ներէ... Նշու, թող ես կուրնամ...”

Մէկ ալ կուրծքին մէջ խրեց դաշոյնն այդ սուր, արիւնոտ.

Մըմննչ մըն ալ... եւ Թամար գնաց պառկիլ որդուն մօտ ...

Իսկ զեռ նուարդ՝ անտարքեր իր խենթ պարը կը դառնար.

Մերթ ալ կուլար ողբազին ինչպէս ջարդուող մի քնար.

Կամ զիւ ու բարձր կը քրքար. “Գուշակն այսպէս պատմած չէր”.

Մերթ ալ թիթեռն քոնելու տենչէն կարծես իր թոշէր...

ԺԵ

Անցաւ զիշելն ահաւոր որպէս տեսիլ մը ցաւոտ.

Ու վրայ քաղքին ծաղկազարդ՝ իջաւ ոսկի առաւօտ.

Զոյգ զոյգ սարեկ ու ծիծառ՝ ծաղկուն ծառերն ըրին թառ —  
Կտուց կտցի մուշելով հնչուն սիրերգ մը անձառ:

Ամէն տունի երդիքէն ելաւ ծուխը ծիրանի.

Հան էր ամէն մէկ թոնիր, ամէն ակութ ընտանի.

Միայն սեւսիրտ նուարդի տունն էր անծոնի, անկրանկ.

— Գրողն դուռէն էր մտեր եւ այն թողեր աւերանկ...

Նուարդ մազերն փետտելով դէպի Վազրիկ կը խուժէր —

Վատահ՝ որ բարկ համբոյըրով պիտի խոր վէրքն այդ բուժէր.

Եւ այն շըեղ պարմանի արիւնն սառած շուրթերուն՝

իր խենթ պարը կը դառնար որբուկ եղնիկն այդ սիրուն:

Մերթ կը վագէր դէպի բակ, հն՛ ուր նժոյգն էր կայնած.

Ճակատն անոր կը պազնէր՝ բաշին հետ մազն իր խառնած.

“Քաջին հըեղէն երիվար, հիմա կ'ելնէ իմ ասպետ,

Ու կը թոիք դէպ աստուել՝ զիս ալ առած ձեզի հետ ...”

\* \* \*

Հեռուէն, Վանայ ճամբի կողմ՝ ելաւ փոշին ոսկելէն,  
ինչպէս ամպ մը երկնքի դաշտին վրայ լրտեղէն,  
Ու հետ անոր զըրընգուն դողանչն արծաթ զանգերուն,  
Եւ հետ անոր զըրընջիւնն՝ հազար արաք ձիերուն...

Մօտի հուժկու մշակներն մոոցան ցանքերն ու պարտէզ  
Երբոր կարուանն Վազրիկի հպարտ ելաւ ի հանդէս.  
Զըրընզ, զըրընզ մօտեցաւ. Ոստան մարդէ դատարկ էր,  
Ամէն դէմքի զարմանք կար, ամէն շուրթի ալ գովզեր...

Հովին կ'ըսէք. «Թիւն ասոր միծ է նոյնիսկ աստղերէն,  
Երբոր լուսնակն է մուեր, հօտերն երք դեռ քննը են...»  
Ասպետ մը թէ. «Սոլրմնն այսքան գանձ չէ ոնեցած».  
Նատրդն. «Ասոր չափ աւագ հէ մէկ ծովեզը եմ տեսած...»

«Երնէկ այն տանն, որ տէրն է այսքան անծառ ծոխութեան..»  
Ու կը քալէր դեռ կարուանն, որ ծայր չունէր ու վախճան.  
Եւ ողջ Ոստան կ'ունկնդէր կարծես վէսի մը կախարդ,  
Որ հին գրքէ մ'էր երգած վարպետ գուսան մ'ալեզարդ:

Ու մեծ գետի մը նման կարուանն անվերջ կը յորդէր.  
Ծիցն էր ժողուեր անթիւ գանձ, բուրմիւնք ու շալ ու զարդեր.  
Ճոթը հասաւ Վազրիկի անտէր դուռին առջեւ գոյց —  
Ու հոն կեցաւ՝ կազմելով ծով մը ծիուն, ալեկնծ:

Դիսակ իջաւ նժոյգէն, դէմս էր քակի դուռը մեծ.  
Թակեց փակ դուռն ամրակուռ — ներսէն լոկ ծին վըրնջեց.  
Նորէն թակեց անհամբեր — զուռն էր միայն որ կերգէր.  
Երրորդ անզամ որ թակեց — նուարդ առջեւն էր կանգներ:

— «Ողջն, չընադ Ցիրուհի, կարուանն քարով հասեր է».  
— «Կեցիր, Վազրիկս ես կանչեմ — վարդը սրտին՝ պառկեր է.  
Հեռո՛ ճամբէ ան կուգար՝ տանջուած ու շատ յոզնած էր.  
Մայրիկ կարծեց թէ օտար մ'էր որ ծոցըս պառկած էր...»

Գիսակ շիոթ նայեցաւ զարնուած այդ որը երէին.  
Մազերն ալիք առ ալիք մինչեւ ծունկերն կ'իջնէին,  
Դէմքն էր գունատ մոմի պէս, կարմիրեր էր լաթն սպիտակ.  
Նայուածքն էր մութ ու պարապ՝ ինչպէս անդունդն անյատակ:

— «Ի՞նչ կը նայիս ծեռքերուս, պարսիկ հինան է՝ յարգի...  
Պատանք զերիկ մայրիկին, որ հոն անծայն կը պառկի...  
Տես, տես թիթեռն իմ ոսկի — լանջը կարմիր կակաչ է.  
...Կեցիր, ծայնն է Վազրիկիս, զարթներ է... զիս կը կանչէ...»

Հսաւ սուքի պէս արագ խուժեց սենեակն աղէտին.  
Արեւն ինկած էր երդէն, եւ ողջ մահիծն ու գետին  
Կապեր էին լերդ արիւն. Թամար պառկած որդուն քով  
Անոր ծակատ կը շոյէր կարծես սառած իր ծեռքով...

Վազրիկն ալ բաց աշքերով դարձեր էր դէպ լուսամնատ  
Ռուրկէ կարուանն կ'երեւնար՝ այգի փառքով օճանուտ.  
«Վեր կաց, անուշ սիրական, անծայր կարուանդ ալ հասաւ...  
Կանչեց նուարդ. ու մէկ ալ՝ իր խօլ մահպարն սկսաւ ...»

Գիսակ, որ լրու՝ նուարդին մինչեւ դուռն էր հետեւած,  
Տեսաւ արիւնն ու վէրքեր, տեսաւ կարմիր արարուած —  
Եւ ալ զիտցաւ թէ աղէտն շանթի նման իջած էր,  
Գիտցաւ ինչո՞ւ սիրահաւն վարդը լալէն գժուած էր...

Լալով մահծին մօտեցաւ այդ սէզ բարի ծեռունին.  
Ու զիրկն առած զանգրահեր զլուխն՝ անբախտ պարմանին  
Օծեց հօր մը համբոյրով սառած ծակատն ու այտեր.  
«Ինչո՞ւ ինձ չը լսեցիր, ինչո՞ւ թողիր տունդ անտէր...»

Մէկ ալ նուարդ արծակեց ծիչ մը տրտում, ահամը.  
Ու վար ինկաւ նուաղած — ինչպէս թիթեռ մը ալուոր,  
Որ խիստ յոզնած լոռչելէն՝ ծաղկի մը վրայ կը նստի.  
Խոր էր խոցուեր իր սիրտը ու պէտք ուներ հանգստի...

Երկու խարտեաշ նաժիշտներ զայն դուքն տարին փափկօրէն.  
(Նախշուն թրթուռ, որ պիտի թիթենդ դառնար վաղ նորէն)  
Ու թող տուին որ պառկի բարձին վրայ թամարի,  
Ուր նա որդին երազած էր եօթն երկար սեւ տարի:

Դիսակ կանչեց կարուանէն երկու հզօր գիտնական,  
Որոնք կախարդ դեղերով եւ թանկ իւղով պատուական՝  
Մօրն ու որդու դիակը յաւէտ անեղծ դարձուցին,  
Երկու կոյսեր աէ զանոնք փարթամ՝ լաթով պանեցին:

Ապա քերին հօտաւէտ վայստէ երկու մնտուկներ. —  
Մէկն էր բանուած սատափով, մէկն ալ ոսկով ծեփուն էր,  
Ու հոն ծալ-ծալ մնտաքսի մէջ եւ իմսկի ու վարդի  
Դրին թամար, որ Վագրիկ, որ սիրտն էր հեգ նուարդի:

Ենոյ ծաղկով զարդարած այդ զոյգ յարգի մնտուկներ  
Բարձին երկու ուղտերու. Երկու տասնեակ խարշիկներ  
Անուն սուզի նման՝ սնէ անոնց պահակ կանգնեցան,  
Ու երք միջինք չէր եղած ճամփայ ինկաւ կարաւան:

Եւ կը փոռէր դողանջը հազար արծաթ զանգերու՝  
Տրտում ինչպէս եղերերգ, թարէ ի թաղ եւ հեռու.  
Եւ նուրբ փոշին խունկի պէս կ'ելնէր ոլոր, օդապար,  
— Կարծես մահի թափօրն էր լալով ինկած ճանապարհ...

Դիսակ գլուխն ափին մէջ սուած հեւլո՞տ կը հսկէր  
Բարձին վերեւ, որ նուարդ թափած մազին ալիքներ՝  
Լուսնի լոյսով արծաթուած ծովի պէս քուն էր մնած.  
Դէմքն էր գունատ լուսնի պէս, որին սեւ ամպն է պատած:

Յանկարծ բացաւ իր աշքեր — պարան նման անդունդի,  
— “Ո՞ր է Վագրիկս, մոք զնաց յոզնած ճամբորդս յամնուրի.  
Թամար այգին որ մուաւ, գինին թասէն թափեցաւ  
Եւ կուրծքն անոր՝ թուփի պէս՝ բոտր վարդով ծաղկեցաւ.”

Դիսակ հազիւ զսպելով կուտուած հեղեղն իր լացին՝  
Հսաւ անոր խուլ ծոյնով. “Ուղտերն արդէն գնացին.  
Ու հետ անոնց Վագրիկը ալ փութով ինկաւ ծանապարհ  
Դէպի երկիրն անձանօթ, դէպի կախարդ այն աշխարհ,

Որի մնարդեր կարօտով դարէ ի դար տենչացին,  
Եւ որ գուցէ շարունակ երանգ մնայ քոցածին.  
Հոն, ուր մեռնին այս կարգերն, այս խննթ խաղերն արինի,  
Ուր տեղ սէրի բաժակը թոնով խառնուած չը լինի...

Ելիր, աղջիկս, ծուխի պէս այս քիրտ երկրէն հեռանանք,  
Այստեղ նոյն իսկ մտածելն՝ անվերջ ցան է ու տանջանք.  
Դուրսը թամբուած կ'ըսպասէ քեզի բոցակն երիվար,  
Կերթայ կարուանն իղծերու, մննք ալ ելնենք ճանապարհ...”

Մէկ ճոխն անձայր կարուանին արդէն դաշտը հասած էր,  
Մէկ ալ ճոխն ալ դեռ անտէր դուռին առջեւ կը սպասէր,  
Ու հարց կու տար ամբոխը ամէն մարդի ապշահար —  
“Կարուանն ինչո՞ւ էր եկած, ինչո՞ւ արագ խոյս կու տար...”

Վերջին ծիերն ալ թողին դուռն այդ մոայլ ու անտէր.  
Բայց դեռ նուարդ՝ տենդազին իր քակն ու տուն կը դիտէր,  
Որ իր սէրի ու վշտի ամուր վանդակն էր եղած.  
Բաժնել զինք այդ անցեալէն, միթէ հնար էր, Աստուած:

Մինչ կը հոսէր կարաւան՝ գետի մը պէս ոսկեջոր —  
Արեւն թիկած էր սարին, կարմիեր էր դաշտ ու քլոր՝  
Խորունկ բացուած Վագրիկի լանջին նման վիրաւոր.  
Շօրօր կ'երթար դեռ կարուանն ինչպէս ամնկ մը հեռաւոր...

Նուարդ իր տան նայեցաւ որ ալ կնքուած դամբանն էր,  
Ապա կախարդ կարուանին, որ հետն առած կը տանէր  
Վագրիկն անուշ. Եւ արձակ մազերն հովին ցանելէն  
Խուժեց դէպի կարաւան, որ խոյս կու տար զնզալէն:

Ի՞նչ որ երբեմն նա ունէր — անցեալն ու սէր ու երազ —  
Եւ ինչ որ էր իր անձը, եւ իր պատկերն հեղանազ —  
Յանձնած էր նա կարուանին, որի տրտում ստուերն էր —  
Անոր պիտի հետեւէր, որ մէկ ճամբէն ան քալէր ...

Եւ կը զնգար հէքեաթը հազար ոսկի զանգերուն —  
Սէրի կանչին պէս դիմիչ, ողբի մը պէս զալարուն.  
Եւ կը վագէր շուքի պէս նուարդ անոր ետեւէն՝  
Անձայր ճամբէն, որ արդէն որբ կը մնար արեւէն ...



#### ՎՐԻՊԱԿ

- 1) Մաս Է, վերջին համար, 2րդ տող՝  
կոյսերն սատափ մազերով  
պիտի կարդալ՝  
կոյսերն սատափ մաղերով։
- 2) Մաս Ը, առաջին համար, առաջին տող՝  
թամար սարքի  
պիտի լինի՝  
թամար սուրբի։
- 3) Մաս Թ, երկրորդ համար, 3րդ տող՝  
գնտը կը մեծար,  
պիտի լինի՝  
գնտը կը մեծայ.

Արտապոյթեան իրաւունքը վերապահուած է  
ՀՅԴԻ ԱՊՈՒ:

Գիւռ և Յ քրամկ. Ամսիկայի համար՝ 40 սկզբ:

Խմալ Շեքտակ. Վիեննա, VII. Mehitaristengasse 1.



55.232

891.99  
u-54